

899.99  
5-71

ՄԱՐԴԻ ՄԵԼԱ



6 NOV 2011

891.99  
IS-71

ՀՈՒԹՎՈՒ ՄՔՆԱՅ

Եւ. 2. Կերպարակության մասին  
Լոբջական աշխատավորության  
1-15-35

ԳԱՐՈՒՆ

3369

Հրատարակութիւն ԱՐՓԻ-Ի

1935

ՊԱՍՏԵՔՆ

2353

## ԳԱՐՈՒՆ

Եկեր ես մեզի, բարի' ծիծեռնալ,  
Կարմիր կըտուցիդ երգ մը ներդաշնակ.  
Դուն սէ՛ր, հրբաւէք կեանքի', քըրտինքի'  
Դարերու նամբո՛րդ, իին Հայու ոգի'....:

Գարուն, յարուքի՛ւն,— երկիրն է արքուն.  
Ուրախ է օրը, ուրախ ես եւ դո՛ւն.  
Մարմինը արտին եւ վըսեմ բարտին'  
Հազեր են ցորեան, տերեւ վերըստին...

Թըռի՛ր դուն, գընա՛, նիւղե՛ր հաւաքէ.  
Ամէն սըրտի մէջ աղքի՛ւր մը կ'երգէ.  
Ամէն ձեռքի մէջ կայ հո՛դ ու անտա՛ռ.  
Մարդն այսպէ՛ս կ'ապրի, կը մեռնի արդա՛ր....

Շինէ՛, ինչ որ կայ՝ փըլած, աւերուած.  
Ա՛լ մերն է հիմա եւ տանիք, ե՛ւ հաց.  
Շինէ՛, նորոգէ՛, վըստահ յաւիտեան,  
Կը մընայ բոյնըդ՝ Աշխարհ Հայաստան....



## ԱՅՑԵԼՈՒ

Բըլուրին վըրայ՝ սեմեակ մը հին տուն,  
Դուռը կիսաբաց.  
Կարծես անհամքեր կըսպասէ մէկուն...:

Ու ներս կը մըտմեմ: Շիրմի պէս լուռ է:  
Կըսկըսիմ խոկալ.  
Բընակիչ չունի՝ զիս դիմաւորէ,  
Ըլլայ հիւրընկալ...

Կեա'նք մը կայ միայն՝  
Ծեր ու անկենդան:  
Իր նըկարն ահա.  
Բայց ո՞ւր է արդեօֆ  
Մարմինը հիմա:  
Կը նայի ինծի ու կարծես կ'ըսէ.—  
«Դո՞ւն ալ կը դառնաս  
Որմի մը վըրայ ըստուեր ու երազ»...

Արոռներ տըկար եւ աղաչաւոր,  
Ուրախ են կարծես՝  
Իմ ոտնաձայնէս:  
Հի'ւր կ'ըլլամ մէկուն, ամենուն անտէր,  
Եւ կը մըտածեմ,  
Թէ վերջին անգամ հոս ո՞վ էր նըստեր...

Եւ կաղ դաշնամուր՝  
Ուկարը տըլյուր.  
Մատներուս ներքեւ խսկյն կը հեծէ,  
Այնպէ՛ս զարմացած.  
Կը յիշէ գուցէ  
Ուրիշ երգի մը մատները մեռած...

Քարէ խընկաման,  
Դեռ մէջն է լըման՝  
Մոխիրը խունկի,—  
Անիւնն աղօրքի...

Կօշիկներ յոգնած եւ ցուա մը տըրտում՝  
Անյայտ ոտքերու,  
Իրբեւ յիշատակ,— կենսագրութիւն...

Եւ գորշ վառարան՝  
Փայտերը վըրան.  
Պառկած գիրկ զըրկի,  
Կ'երազեն լուցկի...

Զեմ գիտեր, ինչո՞ւ իմ մէջ կը ծընի  
Փափաք մ'ամայի,—  
Կ'ուզեմ հոս մընալ  
Եւ այս խըրնիքին բընակիչ դառնալ.—  
Քաղաք ու անիւ չըյիշե՛լ, մոռնա՛լ,  
Մա'րդն խսկ ուրանալ:

## ԳԵՂՕՆ

### ՄԱԶԵՐՈՒՄ

Մազե՞ր իմ յոգնած, մազե՞ր ուղեւար.  
Կը յիշէ՞ք մայրը՝ որ ձեզ կը գըգուեր.  
Չեզմով կը խընդար լուռ հոգին անոր.  
Այդ խընդուքն անուշ կարծես երեկ էր:

Կը յիշէ՞ք դուք իմ օրերը գարնան,  
Երբ խենք մատները սէրի, յուզումի,  
Կը խանգարէին ձեզ հովի նըման,  
Մինչ ես կ'ըմպէի բերանը գինի:

Հիմա դարձեր էք տըրտում, անխընամ,  
Դուք կորսընցուցած ե'ւ մայր, ե'ւ գարուն,  
Իշեր է արդէն ձեր վըրայ եղեամ,  
Նոյնիսկ իմ ամրան այս տափ օրերուն:

Վաղը պիտ' ձիւնէ, պիտ' ձիւնէ կամաց.  
Վաղն իբրև կեանքի վերջին եղանակ.  
Չեզմէ շատերը կանուխ բաժնըւած'  
Դուք պիտի մընաք միշտ ցուրտ ու մինակ:

Խաղաղութի՛ւն եւ զօրութի՛ւն հայ բարբառին՝  
Նայիրի մէջ, դուրսն՝ անարմատ, քահառական:  
Հազա՞ր օրինէնք Հընարողին, Սուրբ Հանճարին  
Եւ խօսողին՝ որ պիտ' ապրի մի՛շտ, յաւիտեա՛ն:

Հըպարտութի՛ւն մեր բարբառին երազածին,  
Սէրի համար, եղայրութեան համար եղած:  
Անմահութի՛ւն մեռնողներուն որ երգեցին՝  
Չեղին կամքը դիւցազմօրէն լուսագընաց:

Կարողութի՛ւն դըպութեան նոր աշակերտին,—  
Պեղող մըտքի հանքը խորունկ եւ բիւրածալ:  
Տեւզութի՛ւն քընարական անոր սըրտին,—  
Գեղեցկութեան, գինովութեան հաւատացեալ:

Երանութի՛ւն չըծընածին, արդար լեզուին,  
Որ պիտ' հըպի հայ բառերուն՝ իբրեւ մեղրի:  
Ողջո՛յն գալիք Մըտածումին արեւային,  
Գալիք երգին, ձայնին ուրախ ու անքերի:

## ԳՐՈՂ

Եկեր ենք մենք՝ իբրեւ վընի՛ո, իբրեւ արի՛ւն,  
իբրեւ փըրկի՛չ զալիֆ բոլոր բազուկներուն։  
Եկեր ենք՝ մեր տունն ու սիրոր բողած այլուր,  
Հացը մեզի նոր լեզու է ախորժալուր,  
Երգ է ահեղ, կը փոքորկէ մեր լուռ հոգին,  
Որովհետեւ մե՛նք ենք ցեղը աշխատանքին։

Մե՛նք կերտեցինք սա որմերը երկնասըլաց,  
Յատակները՝ մարսարներով, ներկով բանուած,  
Եւ սողացող ցուրտ գիծերը երկարներուն,  
Շոգեկառքը՝ որ կը բըսնէ փախչող հեռուն։  
Մե՛նք փըռեցինք ուղիները գետինին տակ,  
Բարձրացուցի՛նք տաճարներն ալ ոսկեանդակ։

Մե՛նք փըշրեցինք սա լեռներուն կողերն հըզօր,  
Քարածուլսի, իւղի համար՝ որոնց այս օր  
Տէ՛ր էֆ դարձեր իբրեւ օրէնք եւ ազատ գող։  
Անիւներուն կ'ընէէֆ լեռն իսկ հըպատակող։  
Մե՛նք յաղթեցինք կամուրջներով ջուրին վայրի։  
Մե՛նք վառեցինք իւրաքանչիւր լոյսը երկրի։

Եւ մենք բացի՛նք դուռը գործին, մեծ ազմուկին,  
Հո՛ն, հըրակէզ մետաղներու մուրճը կըրկին  
Զարկի՛նք, զարկինք օազալա՛ր, կատաղօրէ՛ն,  
Մինչեւ մուրճ եկաւ, բաժնեց մեզ կըռիւէն,  
Մինչեւ շոգին սուլեց դադա՛ր, խաղաղութի՛ւն։  
Իբրեւ վաստակ մենք տո՛ւն տարինք հազ մը արքուն։

Եկե՛ր ենք մենք ամէն հանֆէ, ծըլնելոյզէ.  
Ամէն գործինք մեր ձեռքին մէջ հըրազէ՛ն է։  
Մեր բոլորիս կուրծքը խըրա՛մ, քե՛րդ անառիկ։  
Եկե՛ր ենք հոս՝ մենք որպէս տէ՛ր, հացի մարտիկ։  
Ու կը բախինք ձեր նակատին, ձեր օրէնքին,  
Անակընկալ կայծակի մը նըման ուժգին։

Եկե՛ր ենք մենք. բազմահազար ուրիշներ կան,  
Ծովի անվերջ ալիքներուն նըման կուգան։  
Քաղցածնե՛ր ենք, քէ՛ բացակայ եւ քէ ներկայ,  
Մեր աշելերուն ապրստամբող աշխա՛րհ մը կայ։  
Պիտի կըռուի՛նք անօրինակ, հըզօրակա՛մ,  
Ցաղքանակը մեր Վլահին է՝ ալ այս անզամ։

## ՄԱՅՐՈ

Երա՞զ քէ մարմին, եկեր է կարծես՝  
Կը նայի ուղիղ՝ տըրտում աչքերուս.  
Ու կ'ըսէ ինձի, — «Որքա՞ն փոխուած ես,  
Որքա՞ն տառապած՝ դո՛ւն, ի՛մ գիրկէս դուրս» :

Չեռքը կը դընէ իմ փըլած ուսիս.—  
«Մինակ ես», կ'ըսէ, «Դո՛ւն, իմ վերջի՞ն ծառ,  
Հստուերիդ ներժեւ նըստող մը չունիս,  
Ո՛չ ալ նիւդերուդ՝ բըլչուն մը պայծառ» :

Կանգներ է դէմըս՝ առանց ժըպիտի,  
Մանուկ օրերուս այդ վընիտ հայլին.  
Կը փորձեմ բընել, իսկոյն կ'անհետի.  
Եւ աչքես իրենց խորքէն կը հալին:

## ՀԱՅԱՍՏԱՆ (Radio)

Մանուկներէդ մէ՛կն ըլլամ ես, վա՛ռ ըլլամ,  
Որ գըրկես զիս, համբուրես.  
Գըգուանեիդ տակ, արեւիդ տակ հասունամ,  
Գարտէգներուդ՝ միրգին պէս:

Մանուկներէդ մէ՛կն ըլլամ ես, սէ՛ր ըլլամ,  
Որ լեզուս՝ մերկ ու հըլու,  
Աշակերտ բորբ ուղեղիդ մայրական՝  
Քու նոր նրգըդ սորվելու:

Մանուկներէդ մէ՛կն ըլլամ ես, ո՛ւժ ըլլամ,  
Որ յարկիդ տակ հաւասար,  
Օրերս ազատ, օրերս ուրախ ծերանան,  
Հացըդ չիյնայ ձեռքէս վար:

Մանուկներէդ մէ՛կն ըլլամ ես, սի՛ւն ըլլամ,  
Կեանեիդ համար կամարուող.  
Ա՛յնքան քրտնիմ՝ որ քու քարերդ իսկ դառնան  
Ամէն բերքի, վարդի հող:

Մանուկներէդ մէ՛կն ըլլամ ես, ձա՛յն ըլլամ,  
Նրգիմ անոնք՝ որ քու մէջ  
Դեռ պիտի զան արեւի պէս, կեանքով լայն,  
Եւ դարերու պէս անվերջ:

## ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Որմնադիրն ինքն էր՝ իմ հայրըս մինակ.

Շարելէ առաջ քարերն համբուրեց.

Կաղնիէն քերաւ սիւներուն հասակ.

Երկինքի նըման հարք տաճիք փըռեց:

— «Թո՞ղ զաւակներըս ապրին, քազմանան,

Չեռքերէն չընկնի սուրբ արտը հացի.

Դուռը քաց մընայ վանքի մը նըման,

Սեղանին շուրջը՝ միշտ հի'ւր, դըրացի':

— «Սիրը չըմարի, երբե՞ն չըկիսուի.

Օրերն համբոյրով, խինդով ողողեն.

Սերունդըս ըլլայ նըման սերեւի,—

Ուրիշ մը ծրիի՝ նիշդ փըրքած տեղէն»:

Մեռաւ: Հեռացայ: Նորէն փոքորիկ:

Մայրըս՝ տարագիր, եղաւ անձնասպան:

Քոյրըս խաչեցին եւ որդին փոքրիկ:

Եղբայրըս բըռնեց՝ հո'ս, հօրըս նամբան:

Մինակ եմ հիմա: Հոգիս անպարզեւ,

Կարծես՝ ո'չ շինող, ո'չ տուն է տեսեր,

Այլ միայն անիւ. անիւին ներքեւ՝

Ամէն ինչ փոշի, մոռցւած ըստուեր:

## ԿԱՐՕՏ

Երբեմն, այնպէս, ձեր մասին կը մըտածեմ տըխրագին,

Ո՞վ եղբայրներ հեռաւոր, բայց հոգիիս այնքա՞ն մօտ:

Կը գըծեմ ձեզ, կը բընեմ բոլոր ուժովն իմ մըտքին.

Երբեմն, այնպէս, կ'ըլլամ ձեր ըստուերներուն իսկ կարօտ:

Կը մըտածեմ քէ՝ կ'ապրիք կամ անշիրիմ մեռեր էֆ.

Դո՞ւի՞ն՝ որ մեծցաք ինծի հետ, տունկի մը պէս արեգդէմ,

Դո՞ւի՞ն՝ որ բերիք մեր գիւղի աղջիկներուն սէր ու երգ:

Երբեմն, կարծես, ձեր հետքէն ըշտապ-ըշտապ կը ժալեմ:

Խօսիլ կ'ուզեմ եւ խընդրել որ ներէք դուք, քէեւ ուշ.

Այս իմ լեզուիս այնքան սուր, այնքան վիճող, կըոռուազան,

Որ քերեւըս դարձեր է ձեր սիրտերը տանջող փուշ:

Պատմել նամբաս՝ մեքենայ, հոգիս՝ տըխուր ու տարքեր.

Հաւատացէ՞ն, վիշտերըս մոոցեր եմ ես ու կուլամ

Զեզի՝ համար, որ ինձմէ, գիտեմ, շա'տ էֆ տառապեր:

## ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

### Լ Ս Կ'

Հարցում մը, ո'վ Տէր .— Զեռքիդ մէջ՝ անծիր  
Սիրտըս չափեցի՞ր :

Գիտե՞ս, ծով սէրիս համար՝ անիկա,  
Բաժակի մը պէս, շատ պըզտիկ կուգայ:

Ու երբ դուրս բերիր աչքերս պայծառ,  
Դուն երբեք գիտցա՞ր,

Որ անհումին մէջ նըմանին պիտի  
Կայծի մը, ընկած խորքը անդումդի:

Երբ կոկնի պէս շըրքներըս բացիր,  
Տէ՛ր, մըտածեցի՞ր,

Որ Գեղեցիկը պիտ' հիւծէր հոգիս,  
Ըլլալով, յաւէտ, խուսափող մագնիս:

Երբ ճամրու դրրիր ոտքերս անհոգ,  
Դուն տեսա՞ր արդեօֆ,

Որ հոն տատասկ կար: Հիմա ամէն քայլ  
Վէրք է զիս տանջող: Կ'ուզեմ ետ դառնալ:

### ԱՐԵՒԵԼԵԱՆ

Կողմն հայրենի՝ հերոսները միակամ՝  
Հողին, հանքին, գործատան,  
Բոլոր անոնք որ քըրտինքին կը փութան,  
Հըզօ՞ր ըլլան յաւիտեան:

### ԱՐԵՒՄՏԵԱՆ

Կողմն հայրենի՝ նամբաները ծիածան,  
Արտը խունկի պէս բուրեան,  
Եւ կալերը Մասհսէն իսկ յաղթական,  
Բա՛րձըր ըլլան յաւիտեան:

### ՀԱՐԱԽԱՑԻՆ

Կողմն հայրենի՝ աղբիւրները բիւրակնեան,  
Ծառն ու ծղօտն արփական,  
Եւ միրգերը արեւագոյն, մեղրահամ,  
Առա՛տ ըլլան յաւիտեան:

### ՀԻՒՍԻՍԱՅԻՆ

Կողմն հայրենի՝ այգիները սիրական,  
Սիդանները ասէն տան,  
Գինիկ պէս ուրախ՝ հարսը եւ փեսան  
Գըրգա՞նի ըլլան յաւիտեան:

ԵԿԱՇՔ, ՀԱԻԱՏԱՑԵԱԼՔ...

Լըսեցէ՛ք ինձ՝ համայնօրէն,  
Մեր իրանէն, լուռ Բուրգերէն,  
Եւ Նիւ Եորբէն՝ երկնասըլաց,  
Ուր որ Հա՛յ կայ, ձե՛ռք կայ անհաց.  
Բոլորը մէկ լըսեցէ՛ք դուժ, —  
Ե՛րգ եմ բերեր ձեզի յատուկ:

Դո՛ւժ՝ մազապուրծ սուրէն, հուրէն,  
Գացիք անվերջ ուղիներէն,  
Զեր ետեւը քողած ե՛ւ կալ,  
Ե՛ւ ծառ, այգի՛, մի՛շտ հիւրընկալ.  
Թողած ուրախ գինի, կարաս,  
Դարձաք տըխուր եւ աներազ:

3369 1402 - 2001

Դարձաք անտուն, ինքնակորոյս,  
Ազմուկին մէջ՝ անիւ դարուս,  
Դարձաք գերի, մեռած արտեր,  
Ուտերու տակ՝ ոսկիի տէր,  
Կը նըմանի ձեր մուք հոգին՝  
Զե՛ր իսկ փորած երկաք հանքին:

Ո՛վ որ ունի արիւն արքուն,  
Ունի բազուկ եւ գօռութիւն,  
Ունի ձեռքեր՝ անխոնչ, նարտար,  
Կըրմայ ձըգել լեռ ու անտառ,  
Եւ դընել քար քարի վըրայ,  
Ընել երկրին հասակն հըսկայ —

Ո՛վ կը սիրէ քըրտինքն իրեն,  
Ուրիշինն ալ եղբայրօրէն.  
Ո՛վ կը սիրէ հողը արդար,  
Առանց խոփի՝ որ չի խընդար.  
Ո՛վ կը սիրէ օրը հըպարտ  
Կ'ուզէ ապրիլ ազատ, անպարտ —

Ո՛վ որ նակատ քանալ գիտէ,  
Եւ չարը միշտ յաղբող մարդ է.  
Ո՛վ որ գիտէ չըլլալ զաւակ,  
Երէկին կոյր, կորաքամակ.  
Գիտէ պահել հանգիստն անգին,  
Արեւահամ հացին, կեանքին .—

Ո՞վ որ կըրնայ հունտը դառնալ՝  
Նրպատակին ծովածաւալ.  
Ո՞վ որ կըրնայ շինել այս օր՝  
Քերքողութեան փետուր մը նոր,  
Ո՞վ որ կըրնայ թոքովախօս  
Մանուկին տալ ուղե՛ղ, տիտղո՛ս.—

Ո՞վ որ ունի սի՛րտ անապակ,  
Եւ համբոյրի՛, սէրի՛ պապակ,  
Ունի կարօ՛ս գեղեցիկի,  
Այն որ միայն հո՛ս կը ծաղկի.  
Յորենի զոյն, սեւ-սեւ աչքե՛ր,  
Մեր դարաւոր արեան ընկեր.—

Այժմ ըշտապ թող գա՛յ ինձի,  
Վազկ' մէջը լուսաբացի.  
Թող գա՛յ, թող գա՛յ հաւատֆին հետ,  
Այս աշխարհը երանաւէտ.  
Պիտի բացուի՛ դուռը ուժգին՝  
Միանալու ներսի կամֆին.

Ներսի երգին ու գանգակին,—  
Հայ բանուորի ուրախ հոգին,  
Որ կը հընչէ ահեղօրէն՝  
Մեր որմերէն, մեր դաշտերէն,  
Կ'արձագանգէ հեռուն, հեռուն,  
Լուռ ու տըխուր երկիրներուն:

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԵԶ

1. Գարում .....	3
2. Այցելու .....	4
3. Մազերու .....	6
4. Գեղօն .....	7
5. Գրոհ .....	8
6. Մայրս .....	10
7. Հայատան (Radio) .....	11
8. Կենսագրութիւն .....	12
9. Կարօտ .....	13
10. Լսէ՛ .....	14
11. Օրհնութիւն .....	15
12. Եկա՛յֆ, Հաւատացեա՛լֆ .....	16

500

ՀՀ Ազգային գրադարան



NL0359526

43856